

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆՈՒԹԻՒՆՔ Ի ՊԱԼՏԱՏ

1929 ին ամսութիրը ճամբորդ Սուրբայէն Պարսկաստան կ'անցնէի, կարծ ժամանակ մը Պաղտատ մնալով: Թէ՛ երթիս եւ թէ դարձիս ժամանակ հաճոյքով տեսայ բարգաւաճ եւ պատռւաւոր հայ գաղութի մը զոյութիւնը անգ: Աւրախութիւնը ունեցայ գայելելու բարեկամութիւնը Տեարք Դրիգոր եւ Դանիէլ Խոկենտերեանց, նաև հնագէտ եւ հնագամառ սիրելի Տիար Թովմաս Մէջնէրեանի, որոնց աջակցութիւնը եւ հիւրասիրութիւնը զիս շնորհակալութեամբ լեցուցին: Յուսամ հանդիպին այս տողերուս, որոնք բուն զգացմանս տարտամ արձագանքն են միայն:

Սովոր եմ ամէն տեղ ամէն առիթ զորածածելու տեղույն հայ գաղութին կամ հայ հնութիւննց վրայօք պրպատումներ ընելու համար: Եւ Պաղտատ անցուցած քանի մը օրերս ալ ուղեցի մասամբ յատկացնել հայկական հնութիւններ պրպատելով: Ինձի ըստեցաւ որ Պաղտատի այժմու նորակերտ եկեղեցին զատ կայ նաև հին եկեղեցի մ'ալ, այժմ լքուած: Այս հին եկեղեցոյն մասին եկեղեցոյն չըջափակին մէջ իր ընտանեօք բնակող ժամկոչ-տնտեսը ինձի պատմեց հետեւալ աւանդութիւնը:

Սուլթան Մուրատ կը յարձակի Պաղտատի վրայ: Պաղտատ կը յաջողի դիմուգրել: Սուլթանը գրեթէ կը յուսահատի: Սուլթանին բանակին մէջ կը զանուի կոկ նազար անուանի ծառայող հայ մէ, որ կը ներկայանայ Սուլթանին և կը խնդրէ իրեն վստահի քաղաքին զրաւումը: Սուլթանը կը հաւանի, և կոկ նազար հաւաքելով բանակին բոլոր պղնձեղէնը կը ձուլէ ահեղատեսիլ թնդանօթ մը, որ թագաւորին ներկայութեամբ կը գործածուի Պաղտատի պարիսպներուն դէմ, և արդարեւ պարիսպները կը խորտակուին և քաղաքը կը գրաւուի: Սուլթանը կը վարձատրէ կոկ նազարը թոյլ տալով անոր ուղել իր սրտին ուղածը: Կոկ նազար Պաղտատի հայոց համար եկեղեցին և բնակութեան տեղ կը խնդրէ: Սուլթանը կը հաւանի, և կը հրամայէ որ կոկ նազար իր ուղած տեղը կանգնելով փայտ մը նեւ-

տէ, խոսանալով որ փայտին ինկած կէտին և իր կանգնած կէտին միջոցը Հայոց շնորհուի: Կոկ նազարի կանգնած տեղը կ'ըլլայ եկեղեցին տեղը. իսկ փայտին ինկած տեղը կ'ըլլայ Հայոց գերեզմանատունը: Բայ երեսովին, փայտը հրաշքով թե առած և ահազին տեղ թռած ըլլալու է: Ամէն պարագայի տակ, Պաղտատի հին եկեղեցին շինուած է Ռաս ըլ Դիլիս: անուն փողոցին և քաղաքին Կոկ նազար անուամբ թաղամասին մէջ:

Այդ թաղին և եկեղեցւոյն շուրջ ժամանակին բազմաթիւ հայ տուներ կը գըտնուին եղեր, սակայն այժմ ամէնքն ալ ձախած կամ փոխած հեռացած են, և քաքաքին աւելի պատուաւոր մասին մէջ փոխազրուած: Հին զերեզմանատան հետքն ալ չէ մնացած, օտարներ տուն կամ չէնք չինք անուած են հոն:

Կարծ փնտուաւքէ մը վերջ գտայ հին եկեղեցին, քարաշէն, բարձր պատով շըրշափակի մը մէջ: Եկեղեցւոյն Աւագ զուուը կը բացուի եկեղեցւոյն կուչափին վրայ: Եկեղեցին ունի պղտիկ վերնատուն մը՝ հաւանաբար կանանց համար. կան նաև մէկ խորան և երկու պահարաններ: Այժմ անշուք, անզարդ եւ տունց կահ կարասիի, և կրնաս ըսել անօգուտ, կը մնայ: Տարին անգամ մը, «Բառասուն Մանկանց» տօնին, եկեղեցական արարողութիւն տեղի կ'ունենայ հոն:

Եկեղեցին ըստ աւանդութեան 75—100 տարի առաջ կ'այրի, սակայն արտաքին մասերը կամ քարաշէնքը կը մնան, որով եկեղեցին կը նորոգուի: Բայ իս քարերուն և խաչքարերուն աւազային, փիրուն փինակը այդ հրգեհին տաքութենէն յառաջացած է, թէկ պաղտատացիներէն ոմանց վկայութեան համաձայն՝ ատիկա առհասարակ Պաղտատի քարին բնական վիճակին է:

Եկեղեցւոյն մէջն ու դուրս հանդիպեցայ բազմաթիւ խաչքարերու, որոնց յիշատակարանները ամբողջութեամբ հսու կ'արտագրեմ, այսպէսով զանոնք վերջնական կորուստի փրկելու նապատակով: Խաչքարերը աղուցուած են պատերուն վրայ, և նշանակելի է որ ամէնքն ալ նոյն չըջանի՝ այսինքն 1750—1760 ին կը պատկանին:

Թիւ 1 Խաչքար. Եկեղեցւոյն ներքին կողմը՝ պատին մէջ՝ երկաթաղիր.

«Յիշատակ է սր. խաչս Շռռռթցի
Մանուկի որդի Պօղոսին և ծն
ողացն հոգուն թիվն ՌՃՂԹին» (1750)
Թիւ 2, նոյնպէս չորս տող, մեծ մաս
սամբ ջնջուած .
«Սր. խաչս պահապան . . . օգնական
. պահ
պահ Պետրոգա զօրափարին
. ՌՃՂԹ» (1749):
Թիւ 3, նոյնպէս չորս տող, միայն վեր-
ջինը կը կարգացուի .
«Թուին փրկչին ՌՃՂԹԱ» (1751):
Թիւ 4 նոյնպէս .
«Յիշատակ է սր. խաչս Շռռռթցի հան-
գուցեալ Թորոսի որդի Բարիսու թարին թվին
ՌՃՂԹ . . .»:
Թիւ 5 և 6, երկու արձանագիր մանր
խաչքարեր:
Թիւ 7 նոյնպէս .
«Յիշատակ է խաչս Ղափանցի Պօղոսի
որդի Յակոբին թվին ՌՃՂԹ» (1751):
Թիւ 8 Խաչքար, կիսով թաղուած և
անընթեռնլի:
Թիւ 9 Խաչքար .
«Յս. Քս.» — «Յշտակ. է խաչս Ղափան-
ցի Պօղոսի որդի Յակոբին թուին ՌՃՂԹին» (1749):
Թիւ 10 նոյնպէս .
«Յշտակ. է խաչքարս Ազուլցի Մովսէսի
որդի Նահապետին ծնողաց ու իւր թուին
ՌՃՂԹ» (1750):
Թիւ 11 Խաչքար, ունի միայն
«Յս. Քս.»:
Թիւ 12 նոյնպէս փացացած, կը կարգա-
ցուի «Դաւթի» անունը:
Թիւ 13 Տապանաքար. կէս փճացած,
կիսուած պատին մէջ .
«Այս է տաղանն
Հանդստեան Շիրազ
եցի Յովհաննէսի կող
ակից Հոխիսիմէին . . .
. . . պանծալի դժխոյ
.»
Թիւ 14. վերնոյն կից կայ ուրիշ բար-
ձրաքանդակ տապան մը լու վիճակի մէջ.
«Մինչ պաղաւրէն դու ինձ հայիս
Գիտիս զինչ կայ այս տապանիս
է մարմին Տն. Վրթանէսիս
Հնդկաց երկրի նուիրակիս

Ի զճարել եմ հասակիս
Ասա վախճանեալ եդու ի շիրմիս
Որ ի ծոց հորս և ուսուցչիս
Տոն. Յակոբայ արհի գետիս (պետիս?)
Մնալով կարօտ ևս եղկելիս
Միուծնաէջ միածնողիս
Թվին 1824 գեկտեմբերի 11 իսչ .
Թիւ 15, Տապանաքար .
«Այս է տապան նվիրակի հանգուցեալ
որյ. Էջմիածնի տեսան Յակոբայ արք եպի-
սկոպոսի հանգեալ ի քա. 1809 թվ.»:
Թիւ 16, Քառասուն Մանկանց վիմա-
փոր պահարանին պատիկ վանդակապատին
առջեւ կայ մեծ մոմկալ մը հետեալ ար-
ձանազրութեամբ .
«Ի թվին ՌՊԻ (1829). Յիշատակ է ճա-
ճանչ այս սր. ածածնայ. եկեղեցւոյն Պաղ-
ատու. Պոլսեցի Դաւիթին, Ալեքսին (մենու-
գիր մը) և իւր ննջեցելոցն մարտի Ի՛՛ (28):
Թիւ 17, նոյն պահարանին մէջ մաս-
նապահ, կիսակլոր, մարմար տապանին
վրայ երկաթագիր .
«Սր. Յովհաննէս, Սր. Աթանազինէ ե-
պիսկոպոսին, Սր. Գէորգ, Սր. Կիրակոսին
թվին Ի երկու ձ (1751) մանրազիր «...
երախտաւուր»: Իսկ աւելի վարը երկու
տող. «Յիշատակ է Ղափանցի Պօղոսի որդի
Ակոբին ՌՃՂԹ» (1751):
Թիւ 18, Տապանին վրայով պատին մէջ
հիւսուած խաչքար .
ԱԾ. + է + ՅԲ.
«Յշտակ. է սր. խաչս Վանեցի Մուրատի
որդի Ասրդիսին և տիրացու Աղէքսան-
դրին և Վարդանին թվ. ՌՃՂԹ» (1749):
Թիւ 19 և 20, Խորանին երկու կողմե-
րը երկու խաչքարեր անարձանազիր .
Թիւ 21, Խորանին միակ իւղաներկ Աս-
տուածամօր նկարը .
«Յիշատակ Տէր զնուիրողին
17 օգոստոս 1914
Մահաեսի թագուհի Սահակեան»:
Թիւ 22, եկեղեցւոյն բակի պատին մէջ
հիւսուած Տապան .
«27 Յունիս 1896 Տիկին Անթառամ Քե-
րովիէ Սեթեանի»:
Թիւ 23, վերինին մօտ ուրիշ տապա-
նաքար մը անընթեռնլի:
Թիւ 24, եկեղեցւոյն ներքին կողմը,
աջ պահարանին ներսը, պատին մէջ հիւ-
սուած՝ կիսով թաղեալ բարձրաքանդակ
տապանաքար մը .

....ծա շիրիմ գու գովելի
Բարեկոն մեծ քազաքի
....եղ կայ լուր այր բարեկի
....ս ազնիւ եւ մահտեսի
Եղեալ ազգէն աղէքսանդրի
....աւորեալ զու ի մարմնի
... նէ սրտիւ ... կրկնակի
Տեսեալ ծառայ բարի
....աբար յոյժ ցանկալի
....ական գոլ անուանի
Ամէնեցուն հոգաց երկրի
....է քս . քաջ տարածանի
... է խոնհար առաքինի
Համայն ազգաց հայոց ...
....բհասեալ կէտ վախճանի
....ի ցաւոք մահուամը ...
....վաթսուն հինգ ամի
Հանգեալ ի կենաց աստի
Ամփոփեցաւ այս զի
Դաւիթեան Աստուածատուր
ի թիվն ՌՄ . . . :

վերջին երկու տողերը խնդրական են:

Ասոնցմէ զատ՝ հոս ու հոն Եկեղեցոյ պատերուն հիւսուած (ներքին կողմը) պատուհաններուն մէջ կ'երեան հայերէն որածանագրութեամբ քարերու կտորներ:

Եկեղեցին գուցէ յարմար զատուի օր մը՝ ծախուելու, այն ատեն լաւ կ'ըլլայ որ արձանագրութեանց լաւագոյնները փոխադրուին նոր Եկեղեցոյ բակը: Պաղտատի հին Եկեղեցին նուիրութէ է Ս. Աստուածածնայ, իսկ նորը՝ Ս. Ելրորդութեան: Հին Եկեղեցոյն գոյքերը ամբողջովին բերուած են նոր Եկեղեցին: Նոր Եկեղեցոյն հովիւն ու քահանան է վահան Աւաք քահանայ Թաճիրեան, որ խնամքով ցուցակագրած է Եկեղեցոյն սպասները, որոնց մէջ 1758 էն կտորներ կոն: Այս քահանան պրպտող և ջանասէր մէկն է որ պատրաստած ունի Պաղտատի հին ընտանիաց տոհմածառերը: Ինձի լաւ ընդունելութիւն ըրաւ ամէն կերպով օժանդակելով, թէկ կը խոստովանիմ որ իրեն այցելէս առաջ եղան ոմանք, որոնք զինքը ինձի շատ մութ գոյներով նկարագրեցին: Ցաւալի է որ Պաղտատի հայ գաղութը աւելորդ կոիւներով պառակտած վիճակ մը ունի, եկուորի եւ զրսեցիի, որոց մէջ կուսակցութիւններն ալ անփառւնակ զեր մը կը խաղան, մինչ անդին ահազին բան կայ ընելիք: Այս վիճակը քիչ մը յուսահատեցուցիչ երեսոյթ մը ունի հասարակօրէն բոլոր Հայ գաղութներուն մէջ, և յանուն ազգային ապահովութեան և յառաջացման ժամանակն է որ ազգութիզոցներով վերջացուին:

Ուիշիրա Գանգաս

Վ. Տ. Ա.

Յ. Քիիրջեսն

Վ. Տ. Ա.

ԸՆԹԵՐՑՈՂԵՆ՝ ԱՌ ԽՄԲԱԳԻՐՆ

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Առ Մեծարգոյ Խմբագրութիւն

Միջն Ամսագրի

յերուաղեմ

Սիոնի Նոյեմբերի թիւն տարւոյս (էջ 361-362) կը բովանդակէ յօդուած մի՛ զ պատասխանի հարցման թէ՛ սի՞նչ տարբերութիւն կայ Հայ Առաքելական, Բողոքուկան և Կաթոլիկ եկեղեցիներու միջն, յորում գտանին քանի մի անձշղութիւնք և վրէալ կարծիք՝ որք գուցէ թիւրիմացութեանց և հակածառութեանց տոիթ տան, և յորոց զգլխաւորս հարկ թուի ինձ ուղղել:

Ա. Մեծարգոյ յօդուածագիրն յայլոց միջն (յէջն 362) ասէ՝ «Բողոքականները ուրոնք բազմապիսակ [թուի թէ ընթեռնի՛ բազմատիսակ] են, արդէն բարին բուն իմաստով եկեղեցի չունինք. և սակաւ ինչ կը կրկնէ թէ՛ ասկ Բողոքականը Եկեղեցի չէ ըսինք արդէն»:

Սոյնպիսի կարծեաց յառաջազոյն եւս պատահած եմ ի Սիոնի, բայց սակայն անձըզըրիտ են:

Արգարեւ Բողոքականութիւնն ըստ ինքեան մի միայն եկեղեցի չէ՛, այլ մանաւանդ թէ զայլեալ եկեղեցիս կը բովանդակէ, որպէս (թող զգէսպէս յարանուանութիւնս) զլուրեալսնն, զնորաձեւեալն («ըէքֆօրմէ»), զլիաւորեալն կամ զլանտարաձականն, և զնպիսլուպուականն կամ զլնցիկանն, յորոց իւրաքանչիւր տոանձինն, անկախ ինքնօրէն՝ կազմակերպեալ և միանդամայն պետական եկեղեցիք են:

Իսկ վասն «բուն իմաստին» բառիս եկեղեցի, պէտք է ի հարկէ զիմել ի Ս. Գիրըս, ուր թէ՛ ի Հին և թէ ի նոր Կտակարանի յաճախագոյն և կիրարկեալ է բառդ և այն՝ պէսպէս մաօք:

Ցայտ է թէ ծագումն բառիս եկեղեցի յունական է և ճշդիւ կը նշանակէ՝ զումա-